


2125

ԿԵԱՆՔԸ

ԵՒ

ԿԵԱՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ

ԵՐԻՌՈՒՏ ԵՏՏԻ



Ա. ՊՈԼԻՍ

ՑՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏԹԵՈՍԱՆ

1920

241  
5-16

261

5-16

## ԿԵԱՆՔԸ

ԵՒ

## ԿԵԱՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ

ՇԵՐԻՈՒԹ ԷՏԻ

ԹԱՐԴՄԱՆ ԲԻԱՆ

Երիտասարդաց Քրիստոնէական Հնկերակցութեան  
Նիւ Եռքի Միջազգային Յանմաժողովին կողմէ  
հրատարակուած Անզդիական բնագրէն



Կ. ՊՈԼԻՍ

ՑՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՑԹԷՈՍԵԱՆ

1920

ՏԱՐՁՈՅՆ 1

2010

## ԿԵԱՆՔԸ

ԵՒ

## ԿԵԱՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ

Աշխարհի մէջ ծոռոթիւն մը կայ, ես ինքս ալ  
ծուռ եմ: Կարծես ներքին պատառուածք մը, կեղ-  
րոնական հակասութիւն մը, էութեանս կեղրո-  
նին մէջ իսկ ճեղք մը կայ: Զեմ ես ինչ որ ըլլալու-  
էի, ինչ որ սահմանուած եմ ըլլալ, կամ չեմ բո-  
լորզին ինչ որ կրնայի ըլլալ: Ողջ եմ, բայց ի՞նչ  
բանի համար կ'ապրիմ: Բարի նախանձ կամ տենչ  
ունիմ, բայց կ'իրականացնե՞մ զայն: Խիզճ ունիմ,  
բայց հաւատարի՞մ եմ անոր: Երջանկութիւն կը  
փնտոեմ, բայց կը դանե՞մ: Եթէ ծուռ բան մը  
կայ, ի՞նչ է այն: Կեանքն է որ ծուռ է, թէ  
ես ինքս ծուռ եմ:

«Ի՞նչ է կեանքի նշանակութիւնը,» կը հարցնէ  
Թողսթոյ: Եւ աշխարհի սկիզբէն ի վեր ամէն խոնուն  
միտք կամ տարակուսող սիրա նոյն հարցումն ուղ-  
ղած է այս կամ այն ձևով: Նախնի Յոներուն գե-  
րազոյն բարին գնտուելէն ի վեր, և աւելի իսկ տ-  
ռաջ, մարդիկ փորձած են գոյութեան հարցն հաս-  
կընալ: Քանիթ կը հարցնէ փիլիսոփայութեան: «Ի՞նչ  
կրնամ գիտնալ, ի՞նչ պարտիմ ընել, ի՞նչ կրնամ

52981-ահ



38684-67

յուսալ :» Իըսքին նոյն հարցումով կ'ուղղուի կեանքին՝ գործնական կենցաղի կայակէտէ , և կը գոչէ , «Ուրկէ եկայ ես , ինչո՞ւ եմ հոս , ո՞ւր կ'երթամ :» Սըր Օլիվըր Լաճ իր «Բանականութիւն և Հաւատք» գործին մէջ էապէս նոյն հարցումը կ'ուղղէ զիտութեան կայակէտէ . «Ինչո՞ւ գոյ ենք : Ինչո՞ւ կը զրտնուինք հոս : Ի՞նչ է նշանակութիւնը գոյութեան :»

Կեանքը խրթին խնդիր , առեղծուած և , որ աւելի յոսին է , հակասութիւն է : Մարդկային տառապանքի մեծութիւնն իսկ կը ցուցնէ թէ , եթէ կեանքը ուեէ նշանակութիւն ունի , շատ խորունկ ըլլալու է : Մեր իղձերուն ու տենչերուն և մեր ու մեր շուրջ գանուող լայնածաւալ տիեզերքի ընդունակութիւններուն տարողութիւնը ենթադրել կու տայ թէ՛ մեծութիւն , թէ՛ նշանակութիւն : Սակայն կեանքն ինքնին ի՞նչ է : Կենսաբանութիւնը կը նկարագրէ կեանքը , թէև չկընար անոր սահմանը տալ , իբրև շրջավայրի հետ ներդաշնակում , «ներքին յարաբերութիւններու շարունական յարմարում արտաքին յարաբերութիւններու ,» կենսական կապակցութիւն շրջավայրի հետ , առնչակցութիւն կեանքի աղբերներու հետ : Սակայն գոնէ երկու եղր հարկ է անոր սահմանը տալու համար , գործարանաւորութիւն և շրջավայր : Ուրիշ խօսքով , կեանքը առնչակցութիւն է : Մեկուսացեալ կեանք չկայ , վասն զի բացարձակ մեկուսացումը մահ է :

Մեր նիւթական միջավայրին հետ յարաբերութեան մէջ ըլլալը կը նշանակէ ֆիզիքական կեանք : Սակայն այս իսկ մեզ չգոհացներ , քանի որ մեր

բարձրագոյն բոլոր կարողութիւնները կը ցանկան նմանօրինակ յարաբերութիւն ունենալ բարձրագոյն շրջավայրի մը հետ : Ի՞նչ են իմ գերզգայական կամ բարձրագոյն կեանքիս առնչութիւնները : Ֆիզիքական իւրացման , աձման և վերաբաշխութեան երեք գրական պաշտօններուն յար և նման կարծես երեք յարաբերութիւններ կան հոգեոր կեանքի : Կը գտնեմ թէ ձմարտապէս ապելու համար հարկ անհրաժեշտ է որ իւրացմեմ հոգեոր շրջավայրէս , անիմ ու զարգանամ որպէս զի կարենամ ըլլալ ըռլորովին ինչ որ ընդունակ եմ ըլլալ նկարագրով , և կեանք վերարտադրեմ ընկերներուս ծառայելով անձնուրացութեամբ : Ուրիշ խօսքով , կը գտնեմ թէ գոյութեան աղբիւրին ու հմիմն հետ յարաբերութիւն մը ունիմ որ կրօնական է , անձիս հետ յարաբերութիւն կամ պարտականութիւն մը որ բարյոյական է , և ընկերներուս հետ որ ընկերային է :

Սակայն փոխենք այս կարգը և երկրորդէն ըսկըմնք , իբրև ամենաապարզէն : Կը գտնեմ թէ ներքին այս տարակուսող , հարցափորձող , դժգոհ կեանքը յարաբերութիւն մը ունի անձիս , այն է՝ գաղափարականիս կամ հնարաւոր կամ բարձրագոյն եսիս հետ : Ամբողջ էութիւնս կ'աղաղակէ ածում , աղատութիւն , նկարագրի ամէն կորելիութիւններու լրում : Ներքին խիղճս և արտաքին բարյոյական կարգը կը հրաւիրեն զիս աղնիւ կեանքի , մաքրութեան , յաղթանակի և զօրութեան կեանքի :

Բայց կեանքը նշանակելու է ոչ միայն ածում , այլ և վերաբաշխիչ ծառայութիւն : Ի՞նկեր արաբաներու բազմութիւն մը իմ շուրջ , որ յաճախ

Գիզիքական կարօտութեան , մտային տգիտութեան , ընկերային անիրաւութեան պայմաններու մէջ կամ հոգեւորապէս կարօտ կը գտնուի , ծառայութեան այսպիսի կեանքի մը կը հրաւիրեն զիս : Բայց այս չվերջացներ պարտականութիւնս : Առանց ընկերութեան իսկ կեանքս անկախ , մեկուսացեալ և ինքնարաւ չէ : Ամէն շունչ զոր կ'առնեմ և ամէն ոյժ զոր կ'ստանամ բաղկերակի իւրաքանչւր զարկով զիս պարտական կը նորոյ : Ես ինձի չեմ պատկանիր : Կեանքս իմ չէ , այլ ուրիշի կը պարտիմ : Ամբողջ կեանքս , ֆիզիքսկան , մասային , բարոյական ու հոգեւոր , կեանքի աղբիւրէն , դոյութեան հիմէն , Աստուծմէ կախեալ է : Ժամանակ և տեղոյ անձկութիւն չեն ներեր որ հիմա փորձեմ Աստուծոյ գոյութիւնը կամ բնութիւնը ապացուցանել<sup>(\*)</sup> : Շատերուս համար իրական դժուարութիւնը Աստուծոյ գոյութեան հարցը չէ , այլ բան մը՝ որ մեր ներսը կը գտնուի : Մեր զիսաւոր խընդիրը Աստուծոյ վրայ չէ , այլ մեր մէջ : Մեր մէջ է որ կեանքի կեղրոնական հակառակութիւնը կը գըտնենք : Հոս է կարծես որ ծուռիւն մը , խանգարում մը կայ , և հոս է որ կ'ուզենք շիտկուիլ :

### Ծուռ Մոբէ

Փոխանակ պարտականութիւնս կատարելու անձիս հանդէպ , փոխանակ նկարագրով աճելու որ-

(\*) Կրօնական հիմերու վրայ լուրջ հարցումներ ունեցողներուն պատասխան կը տրուի տեսրակով մը , որու տիտղոսն է «Ճարակոյ» , կամ զործնական թելաղութիւններ այնպիսիներու համար որոնք իմացական դժուարութիւններ ունին Քրիստոնէական հաւատրի նկատմամբ :

պէս զի իրագործուի գաղափարականս , ծուռ եմ ես հոս , էութեանս բուն իսկ կեղրոնին մէջ : Միտքս կը հաւնի գաղափարականիս , սիրտս կ'ըղձայ անոր , կամքս կը նկրտի անոր համնիլ , և սակայն կ'իրականանամայ միթէ : Փոխանակ մաքրութեան , յաղթութեան և զօրութեան կը գտնեմ անմաքրութիւն , պարտութիւն և տկարութիւն : Փոխանակ բնական ու բնականոն աճման , կը գտնեմ ընդվզում և անմիաբանութիւն էութեանս միջնաբերդին բուն իսկ կեղրոնը : Եթէ զես ինքզինքս գտած չեմ և եթէ պարկեշտ մարդ եմ , պիտի աղաղակեմ բարոյական վաղեմի այն ըմբշամարտիկին ու աշխարհի սկիզբէն ի վեր բարոյական պայքարին արիաբար մատնակցող մեծ հոգիներուն հետ , «Ոչ , ի՞նչ խղճալի մարդ եմ ես : » «Ոչ թէ բարին զոր կ'ուզեմ , կ'ընեմ , հապա չարը զոր չեմ ուզեր , զայն կ'ընեմ : »

Երբ նմանապէս կը գառնամ ընկերներու հանդէպ իմ պարտականութեանս և ընկերային նոր կարգ մը հաստատելու կոչումիս , կ'ստիպուիմ աղաղակել , «Ի՞նչ անձնասեր մարդ եմ ես : » Եւ երբ Աստուծոյ կը գառնամ «պարտիմ» կամ արդի աշխարհաբարով «կը պարտիմ» լսող խղճի մը խթումով , հոս վերջնական ատեանին առջեւ ու վճռաջինց ատեանին մէջ վերջնապէս դատապարտեալ կը մնամ և իմ իսկ դատավճիռս կ'արձակեմ «Ի՞նչ մեղաւոր մարդ եմ ես» աղաղակով :

Բայց ի՞նչ է մեղքը : Ծոցիս մէջ կը գտնեմ պատառուածք մը , ճեղք մը , բաժանեալ ես մը : Փոխանակ սիրով խղճի հնազանդելու , ստորին կիր-

քերու բորբոքում կը դանեմ։ Կարօտեալներու աշխարհի մը փոխանակ սիրով ծառայել ուզելու, ինքնակեղբոն կեանք մը կը գտնեմ ընկերային բարոյն դէմ պայքարող։ Աստուծոյ մէջ, իբրեւ հոգոյն յատուկ հոգեւոր միջավայրի մը մէջ ապրող, չնչառութեան չափ բնական, արեւալոյսի չափ զուարթարար և օղի չափ արձակ ու ազատ կեանքի մը տեղ, այս ներքին պատառուածքը կը գըտնեմ, որ զիս անհանդիստ կ'ընէ ի տես և ի լուր Աստուած իսկ բառին։ Ահաւասիկ մեղքը։ Անձնասիրութիւն է այն, ստորին եսիս կանգնուումը խղճի դէմ, ընկերակից արարածներու բարօրութեան դէմ, և Աստուծոյ օրէնքին դէմ, կամաւոր խզում բնական ու բանաւոր շրջավայրիս հետ, խեղդում ու բանամահ կեանքի բարձր կարելիութիւններուն, ախտ մը, որ կեանքի ստորին մակաբոյծի մը բարգաւաճումն է լոկ ի վես բարձրագոյն ու բնականոն կեանքի։

Մեղքն ուրեմն խզում է բարձրագոյն շրջավայրի հետ։ Կը ցուցնէ թէ գործարանաւորութիւնը սխալ կեղբոն ունի և սխալ շրջավայրի հետ առնչութիւն հաստատած է։ Եւ ինչ խզում է այն, ինչ թշուասութիւն կը պատճառէ։ Բարոյապէս կը բեկանէ էութեանս օրէնքը, ընկերապէս կը բեկանէ մարդկային երջանկութեան օրէնքը։ Կրօնապէս կը բեկանէ Աստուծոյ օրէնքը և վերջապէս կը բեկանէ կեանքի օրէնքը և կը վերջանայ բարոյական խորտակումով և նոյն իսկ մահով։ Ծուռ է, ծուռ ամէն կերպով, բացարձակապէս և անհունապէս ծուռ։ Այն կը լեցնէ մեր բանտերը, հիւանդանոցները և անկելանոցները։ Այն կը կործանէ մար-

գիկը, կ'աւերէ տուները, կը պառակտէ ընկերութիւնը, կը քայքայէ ազգերը, կ'եղծէ կը ջնջէ մարդկային երջանկութիւնը, կ'սպաննէ կեանքը։ Այն։ Այո, «այն մարդը դուն ես։» Անդէմ վերացում մը չէ այն, այլ ազատ կամքի մը ընդվզում Աստուծոյ գերազոյն կամքին դէմ և ամէն ուղիղ բանի դէմ։ Ծուռթիւն է ճիշտ, խանդարում ձեր մէջ և խանդարում կատարեալ։

Փրոփ. Ճէյմս սապէս կը սահմանէ բարոյական երկու հակադիր վիճակները կամ պայմանները։ Մէկ կողմը կայ «ես մը ցարդ բաժանեալ, և գիտակցօրէն ծուռ, ստորին և ապերջանիկ։» Միւս կողմը կայ կեանք մը «միացեալ և գիտակցօրէն ուղիղ։ Վերին ու երջանիկ։»

Կրնանք երկու վիճակներուն հակադրութիւնն յառաջ տանիլ զուգահեռական երկու սիւնակներու մէջ։ Մին բաժնուած է, միւսը միացած։ մին անմիաբանութեան կեանք է, միւսը միաբանութեան։ Մին հիմնովին ու անխուսափելիօրէն աններդաշնակ է, միւսը դաշնաւոր։ Բաժնուած կեանքը աւրուած է բուն իսկ իր հետ, իր նմաններուն հետ և Աստուծոյ հետ։ Բաժնուած կեանքը ի հարկէ ստիպեալ ապերջանիկ կեանք է, քանզի երջանկութիւնը, ինչպէս կը հաստատէ Սրիստուէլ, կախեալ է պաշտօնի ներդաշնակ կատարումէ և էութեան բոլոր բարձր նպատակներուն միասնական իրականացումէն։ Եւ կեանքի վերջնական բացասումը և վերջնական հակադարձը մահ է, կամ յարաբերութեան չպոյթիւն հոգեւոր գործարանաւորութեան ու հոգեւոր շրջավայրի միջև։

Հոս ուրեմն կայ երկու հակադիք վիճակ, կեանք և մահ, ներդաշնակութիւն և աններդաշնակութիւն, միութիւն և բաժանում, ուղիղ և ծուռ, լոյս և խաւար, երջանկութիւն և ապերջանկութիւն: Կրնայ ըսուիլ թէ սիսալիլ մարդկային է, թէ չենք կրնար կատարեալ ըլլոլ կամ իրականացնել մեր գաղափարականը, թէ կեանքը միշտ բաժնուած է և հետեւալիք բաժնուած պիտի ըլլայ:

Գաղափարականը իրականացնել

Սակայն Մէկը կայ որ իրականացուց գաղափարականը, ապրեցաւ լիովին կատարեալ կեանքը: Ասրեցաւ միացեալ կեանքը և յայտարարեց թէ ապրեցաւ այդ կեանքը: Հարնաք ցոյց տուաւ թէ կրօնի ամէն ուրիշ հիմնադիրներ բաց ի մէկէն, նազ զովեցի Յիսուսէ, տագնապ մը կրեցին, «Պարձ» մը ունեցան կամ աղատում երբեմնի խգեալ, բաժնեալ և աններդաշնակ կեանքէ մը:

Մինչ կը պրալտենք Յիսուսի կեանքը, կը գըտնէնք արգեօք բան մը աւելի նշանաւոր ու ակնյայտնի քան անոր ներդաշնակ միութիւնը: Զկայ վիշտ, չկայ իրաւախոհութիւն, չկայ փոփոխամտութիւն, չկայ զջջում: Անոր կեանքը կ'ընթանայ դէպի թաքուն ներդաշնակութիւն: Ուղիղ է իր եսին հետ: Խզում չկայ դաւանանքի ու կենցաղի, կեանքի և քարոզութեան, կրօնի ու բարոյականութեան միջև: Ինքն է ինչ որ կը քարոզէ: Կը քարոզէ ինչ որ Ինքն է, և անխոռվ կ'ըսէ, «Ես եմ ծշմարտութիւնը:» Ուղիղ է մարդկութեան հետ: Մարդկութեան հանդէպ խանդավառ նուիրու-

մով, անհատին անհուն արժէքը ճանչնալով և բոլոր մարդոց՝ իբրեւ եղբայրակիցներու՝ հանդէպ անհուն սիրով, կը քարոզէ ընկերային նոր յայտագիր մը, կ'ստեղծէ ընկերային նոր գիտակցութիւն մը, կը հայթայթէ ընկերային նոր շարժառիթ մը, կը պատրաստէ ընկերային նոր ոյժ մը և կը պարզէ ընկերային նոր կարգ մը — Աստուծոյ Թագաւորութիւնը:

Եւ ուղիղ զիրքի մէջ է ոչ միայն իր եսին և մարդոց հանդէպ, այլ և Աստուծոյ առջև: Կ'ապրի Անոր ներկայութեան լրյախն մէջ, զիտակից ըլլովով թէ Անոր հետ մէկ է և կատարելապէս համաձայն: Աստուծած Անոր համար միակ մեծ իրականութիւնն է, և ինք զԱյն իրական կ'լնէ բոլոր մարդոց համար: Միշտ չեշտելով իր միութիւնը մազի հետ և մեզ հաղորդակից ընելով իր հաղորդութեան, կարծես բաւական բան ունի Աստուծութենէ իրեն և համայն մարդկութեան համար հիմա և յափտեան: Կեանք գանելով բուն ակէն ու աղբիւրէն՝ կու գայ ամէն մարդիկ հրաւիրել որ իր եղբայրակիցներն ըլլան և զաւակները երկնաւոր սիրալիր Հօր: Ինք սորվեցուց մարդոց զԱստուծած իրեւ Հայր ճանչնալ և ըրաւ զԱյն ամբողջ մարդկութեան հասարակաց սեփականութիւնը: Արդարեւ ուրիշ ոչ ոք ունեցաւ երբեք այսպիսի միութիւն իր մէջ, այսպիսի իղձ մարդկութեան ծառայելու, այսպիսի լրութիւն Աստուծոյ՝ մարդկային կեանքի մէջ: Եւ արդարեւ ուրիշ ոչ ոք անհատներու և ընկերութեան այսքան օգնեց ըմբռնելու համար այս երբեակ, միացեալ կեանքը:

Եթէ դուք իրականացուցած չէք ձեր գաղափարականը, եթէ ծուռ էք փոխանակ ուղիղ ըլլալու, չէք կրնար իրրե ձեր գաղափարականն ընդունիլ զինք: Անոր կեանքին ամբողջ նշանակութիւնը սա էր որ ուրիշներու համար ապրուեցաւ որպէս զի կեանք ունենան անոնք և ա'լ աւելի ունենան, ամէն կարողութեան իր բարձրագոյն զօրութեան հասնելուն և ամէն յարաբերութեան իրականանալուն շնորհիւ: Ուրիշ որո՞ւ պիտի երթանք: Ո՛րքան հզօր էր Ան, հզօր՝ փորձութեան մէջ — քառասուն օր սաստիկ փորձուելէ ետեւ վերադարձաւ պարտեալ մարդկութիւն մը փրկելու չափ զօրութեամբ, հզօր՝ Բնութեան վրայ իր ազգեցութեան մէջ — Բնութիւնը կարծես հրաշքով կ'ոսանուր՝ անոր հպումին պատասխանել, հզօր՝ մարդոց վրայ իր ազգեցութեան մէջ — անոնք ամէն բան կը թողէին Անոր հետեւելու համար և վաթսուն սերունդէ ետեւ տակաւին սիրով երկրի ծայրերը կ'երթան և կը մարտիրոսանան Անոր համար, հզօր՝ Աստուծոյ, այն է՝ կեանքի կեղրոնին, աղբիւրին և էութեան հիս իր միացման մէջ:

Ո՛րքան մաքուր ու սուրբ էր, ո՛րքան ուղիլ՝ Ան: Տեսակ մը «անձնաւորեալ խիղճ» է մեզի համար, իրականացած գաղափարական, յայտնութիւն ամենայնի որ կրնանք ըլլալ, Ապաշխարութեան կը հրաւիրէ ամբողջ աշխարհ մը, բայց Ինք երբեք պէտք չունի ապաշխարութեան: Եթէ ես ծուռ հմ, դէժ Ան ուղիղ է:

Եւ ո՛րքան սիրալիր էր: Օրերով կը բժշկէր, զիշերներով կ'աղօթէր, բազմութիւններու վրայ կը

խղճար, միանգամայն իր խնամքը կը շոայլէր անշան անհամաներու, և աղքատները կը սիրէր, բորոտներուն կը զպչէր, հիւանդները կը բուժէր, փոքրը մանուկներու գլուխներուն վրայ ձեռք կը դնէր. ահա ովկէանու չափ ընդարձակ սէր, որ միակ սրտի մը խողովակներէն կը յորդէր, Աստուծոյ սէրը մարդկային միակ սրտի մը մէջ եռուն: Վասն զի ի՛նչ տարակոյներ ալ ունենանք Յիսուսի վրայ, ոչնաչ աւելի կրնանք խնդրել Աստուծմէ քան սա միայն որ Ինք Քրիստոսի նման ըլլայ: Եթէ Աստուած Քրիստոսի նման է, այն ժամանակ արդարմ «Աստուած իր երկինքն է և աշխարհ ապահով»: Անոր Խաչը վերջին սահմանն էր անսահման սիրոց, որով իր կեանքը դրաւ մեղքի վերջին սահմանին համար և իր անձը ու Աստուծոյ բոլոր բարութիւնը մեզի գրաւական տուաւ բոլորովին ու յաւիտեան:

Արդ, եթէ պարկեցտ էք, և տարակոյս չունիմթէ էք, պիտի ընդունիք թէ կերպով մը ծուռ էք դուք և Ինք ուղիղ է, հզօր մաքուր և սիրով, ուղիղ իր առջև, ուղիղ՝ աշխարհի առջև, ուղիղ՝ սիրալիր Աստուծոյ առջև: Ինք էր իրականացած և մեզի համար իրականացած գաղափարականը:

Գաղափարականի մը իրականացման առաջին քայլն է ընդունիլ զայն: Կ'ոկտի՞ք ուրեմն, ճիշտինչպէս որ էք, ձեր ամբողջ ծոռութեամբ, Անոր հետեւիլ ինչպէս որ է, ձեր տարակոյսներն ու դժուարութիւնները ի՛նչ ալ ըլլան Անոր նկատմամբ: Այս պարզ կերպով սկսան Անոր հետեւիլ առաջին սակաւթիւ աշակերտաները, որ ձեզմէ աւելի քիչ ծա-

Նօթութիւն ունէին Անոր վրայ, երբ կանչեց զիրենք  
սա յուսագրիչ իտօսքերով, «Իմ ետեէս եկեք, Խնձմէ  
սորվեցէք»:

### Ո-դղ Մարդը

Ուզգուիլ սկսելու համար ուղիղ նպատակ ու-  
նենալու էք, ուզգին ընարելու էք, ուզգի հետե-  
ւելու էք: Արդ, անկեղծօրէն խօսելով, Քրիստոսի  
հետեւիլ սկսիլը պիտի ըլլայ Քրիստոնեայ ըլլալ  
սկսիլ: Թերեւս չէք սիրեր այս բառը. սակայն ի՞նչ  
է Քրիստոնեան. Քրիստոսի հետեւող մը միայն՝ որ  
կը ջանայ Անոր կեանքը ապրիլ: Կրնա՞նք արդեօք  
դայս ընդունիլ իբրև առժամեայ սահման մը թէ  
«Քրիստոնեան է մէկը որ կը պատասխանէ բոլոր  
իմաստներուն զորս կը դժնէ Քրիստոսի մէջ»:

Առաջին աշակերտները կամ ուսանողները շատ  
բան չէին սորված աստուածաբանութեան, փիլի-  
սոփացութեան կամ նոյն իսկ Քրիստոսի վրայ: Դեռ  
նոր պիտի սորվէին ամէն բան, սակայն յօժարեցան  
սկսիլ: Երկար ճամբայ մը ունէին երթալու, բայց  
սկսան հետեւիլ: Բարոյական մեծ բարձրութիւն մը  
ունէին իրենց առջեւ որու պիտի համէին՝ տակաւ  
մեծնալով, բայց սկսան մեծնալ: Աշխարհ մը ունէին  
շահելու, բայց սկսան ծառայել: Աստուած մը ու-  
նէին ճանչնալու, բայց սկսան սորվիլ: Շատ փոքր  
և շատ անկատար գործարանաւորութիւն էր և շատ  
մեծ շրջապայր, բայց սկսան պատասխանել և սկսան  
ապրիլ: Մեր երրեակ յարաբերութեան նախկին  
կարդին վերագառնալով կ'ըսեմ թէ Քրիստոնեան  
կարծես մէկն է որ Քրիստոսի կը պատասխանէ

կեանքի հիմնական այս երեք յարաբերութիւննե-  
րուն մէջ, կամ մէկը՝ որ ուզիղ դիրքի մէջ է Աս-  
տուծոյ հանդէպ, իր անձին հանդէպ և իր ընկեր  
արարածներուն հանդէպ, մէկը՝ որ Քրիստոսով  
կ'աշխատի ուզիղ կեանք ապրիլ Աստուծոյ հա-  
մար իբրեւ իր Հօր և մարդոց համար իբրեւ իր  
եղբայրներուն:

Նախ, Քրիստոնեայ ըլլան է Աստուծոյ առջեւ  
շիտակ ըլլալ: Մարդն այդ վիճակին մէջ այլեւս  
կտրուած է իր շրջալայրէն, այլեւս սովամտան, ա-  
զազուն կամ մեռած չէ: Այնքան բնականորէն որ-  
քան ծաղիկը արեւը կը փնտոէ, կ'ապրի ան իւ-  
րացնելով, կ'ամի և կը պահուի Աստուծով: Որ-  
դիական կեանքն սկսած է, և իր Հօրը սիրոյն ա-  
մենօրեայ հրաշքը, ամէն օր նոր և ամէն վայր-  
կեան թարմ, կ'զմայլեցնէ զինք անդադար: Աստ-  
ուծ իր զաւկին կը բանայ իր սիրաը սա բառե-  
րով: «Որդեակ, գուն միշտ ինձի հետ ես, ու իմ  
բոլոր ունեցած քուկդ է»:

Ծոռութեան զգացումը, անցելոյն համար յան-  
ցաւորութեան զգացումը ընդ միշտ զացած է այլ-  
եւս, վասն զի մարդն ինքինք դատապարտեալ զե-  
րի մը ճանճնար այլեւս, հապա ընդունուած որդի  
մը: Առանձնութեան ամէն զգացում անհետացած  
է, վասն զի միշտ իր հետ ունի Մեծ Ընկերը, որ  
մեզ պարեկամա անուանեց: Ամէն երկիւզ կը վան-  
ուի ճշմարիտ Քրիստոնէական կեանքն, վասն զի  
երկիւզ չարի ակնկալութիւն է և ամէն չար ար-  
տաքսուած է Աստուծոյ կամքէն, քոնզի «եթէ  
Աստուած մեր կողմն է, ո՞վ պիտի ըլլայ մեզի հա-

կառակ :» Անկատար , կորսուած , մոռցուած ու ան-  
կարեւոր ըլլալու ամէն զգացում գացած է , վասն  
զի «Անոլ լցուած» այսինքն կատարեալ ենք , և  
զւաւակն իր Հայրը լրացուցիչ կը գտնէ իր անկա-  
տար բայց աճեցուն կետնքին : Կեանքի մեծ աս-  
պարէզն հիմա հրապուրիչ , ուրախարար և ազատ  
է , անհուն կարելիութիւններով առի , և Աստուծոյ  
ամէն խոստումներով երաշխաւորուած : Վերջապէս  
կ'ապրի մարդը կեանքի լայնութեան , երկայնու-  
թեան , խորութեան ու ամբողջ լրութեան մէջ :

Երկրորդ , Քրիստոնեայ ըլլալն է նաև ուղիղ  
ըլլալ իր անձին առջեւ : Ոչ թէ տակաւին իր նպա-  
տակն հասած է , կամ կատարելութեան մօտեցած ,  
այլ ընդունած է գաղափարականը , որ կայ Քրիս-  
տոսով իրեն համար յայտնուած Աստուծային  
նպատակին ու յատակագծին մէջ : Արժանիք ձեռք  
բերած չէ , այլ՝ պարգև ստացած : Կատարելափոր-  
ծուած նկարագիր ստացած չէ , այլ՝ յարաբերու-  
թիւն մը սկսած : Դատաւոր մը զոհացուցած չէ ,  
այլ՝ թարեկամ մը գտած : Վախճանի մը ժամանած  
չէ , այլ՝ սկիզբ մը դրած : Իր նպատակը գէթ ու-  
ղիղ է : Արդար ըլլալը ուղիղ ըլլալ է : Մարդը ու-  
ղիղ կը համարուի , վասն զի ուղիղ է , զիրքով  
ուղիղ , հաւատքով ուղիղ : Եւ հաւատքը ժամա-  
նակին զայն իրողութիւն պիտի ընէ փորձառու-  
թեան դաշտին մէջ : Ինչպէս կաղինը կաղնիին  
խոստումը և ծառին սերմն է , նոյնպէս հաւատքը  
լիակատար իրողութեան և կատարելագործուած  
նկարագրի խոստումն է :


Քրիստոսի հպման տակ , փոփոխամիտ Սիմոն

կ'ըլլայ Պետրոս , զօրութեան «վէմ» և աննշան ու  
անձանօթ ձկնորսը աշխարհածանօթ սուրբ : Յով-  
հաննէս , «որուման որդին» , կ'ըլլայ սիրոյ առաք-  
եալ , կարծրասիրտ Սոլոս՝ շատ արցունքով գրող  
Պողոս , և այլամերժ Հրեան՝ հեթանոսներու ա-  
ռաքեալ : Անոր հպումով պիղծ բորոտը կը մաք-  
րուի , ազահ Զաքէս կ'ըլլայ առաջին Քրիստոն-  
եայ մարդասէրը , և խաչին գրայի աւազակն իսկ  
Անոր հետ հանդերձեալ կեանքը մտնող առաջին  
անձը : Անոր հպումը տակաւին իր նախակին զօրու-  
թիւնն ունի : Եւ մնչք ալ , մեզմէ առաջ գացող  
մեծ բազմութիւններուն նման , այսօր մեր կարգին  
Անոր բարոյական հրաշքները կ'ըլլանք :

38684-67

Եւ , երկրորդ , Քրիստոնեայ ըլլալն է մարդոց  
առջեւ ուղիղ ըլլալ : Մենք կը փրկուինք ծառա-  
յելու համար : Քրիստոնէական կեանքը առանձ-  
նութեան մէջ չապրուիր : Հոս ալ Քրիստոսի օրի-  
նակին կը հետեւինք , վասն զի Քրիստոնեայ ըլլալը  
Քրիստոսին ըլլալ է , ինչպէս կը հասկցուի բարին  
նշանակութենէն : Հին անձնասէր կեանքին շրջումն  
է , վասն զի նոր կեղրոնի մը կը կապէ կեանքը :  
Այնքան յեղաշրջական է նկարագրի համար որքան  
եղաւ երկնային մարմիններու հին Պտղոմեան երկ-  
րակեղրոն գրութեան շրջումը Կոպելնիկեան ա-  
րեւակեղրոն գրութեան համար :

«Դիւցազն այն մարդն է որ անխախտ կեղրոն  
ունի» , կ'ըսէ Էմբրոսը , և Քրիստոսակեղրոն մար-  
դը ամէն բան կը գտնէ նոր : Հիմա կ'ապրի ան-  
ոչ թէ առնելու համար , այլ՝ տալու , ոչ թէ անձ-  
նասիրութեան համար , այլ՝ անձնագործեան :



Ինք ալ կ'առնէ Քրիստոսի հոգին և յարածուն  
բազմաթեան կը միանայ ծառայողներու մեծ շար-  
քին մէջ : Հոս ալ Քրիստոսի հպումը տակաւին իր  
նախկին զօրութիւնն ունի մարդիկը ծառայեցնե-  
լու : Օգոստինոս մը Անոր հպումով կը հրաժարի  
անառակութեանէ և կ'ըլլայ եպիփառոպոս, ուսումնա-  
կան ու մատենագիր : Փրանչիսկոս Ասիդեցի կը  
թողու իր խրախճանութիւնները և կը շրջի աղ-  
քատ, ուրախ զուարթ ու երգելով, մինչեւ որ  
կ'արթնայ իր հրաւերով բովանդակ Խտալիա :  
Լոյսլա զիշերուան հսկումի պահուն վար կը դնէ  
սուրը և անոր հետ իր ցանկութեան կեանքը, «Յի-  
սուսի Ընկերութիւն» կոչուած քաջամարտիկները  
հաւաքելու և Հարաւային Եւրոպան արթնցնելու  
համար : Լուտեր, գիւղացի հանքագործին որդին,  
Անոր հրաւերով, բարեկարգուիլ կը յորդորէ Հիւ-  
սիսային Եւրոպան : Ցինցէնտորֆ կոմսը, աշխար-  
հիկ ու աշխարհասէր մարդ, Անոր հպումով կ'ըլ-  
լայ նախանձայոյզ միսիոնար, զինեպան Ճորճ  
Հուիթֆիլտ արթնութիւն կը յարուցանէ Բրի-  
տանիոյ և Ամերիկայի մէջ, Ճոն Պըներն, արքեցող  
թիթեղագործը, կը գրէ Քրիստիանոսի Ճամբոր-  
դութիւնը, սափրիչ ճէքէմի Թէյլըր կ'ըլլայ մեծ  
եպիփառոպոս ու աստուածաբան, Ուիլպըրֆորս կ'ա-  
զատէ Անգլիական գերիները, Ճոն Հառլըրտ կ'ա-  
զատէ բանտարկեալները, Ճորճ Ուիլերմս, շինա-  
կան կոչտ տղայ, կը հիմնէ աշխարհական նոր կարդ  
մը (Ե. Ք. Է.), Ճորճ Միւլլը իր ցանկութիւն-  
ներէն կը դառնայ որբեր գրկելու համար, Լին-  
քըն կ'աղատագրէ Ամերիկեան գերիները, գետերու-

վրայ աւաղակութիւն ընող ճէրի Մաքոլի կ'երթամ  
հազարաւոր ոճագործներ փրկել և արբեցող Սէ-  
միւըլ Հէտիլ մարդոց որսորդ ըլլալ :

Ասոնք և բոլոր այն մարդիկ որ Անոր հոգին  
առած կամ Անոր սիրոյն թրթոումը զգացած են : Քրիստոսէ  
զատ ո՞վ այսպէս ծառայեց կամ ծառայութիւն  
ներշնչեց, այսպէս ապրեցաւ ու մեռաւ ու կ'ապ-  
րի կրկին ու կրկին ամէն նոր կեանքի մէջ որու  
կ'իշխէ Խոք : Ահա այսէ Քրիստոնեայ ըլլալը, այս-  
ինքն ըլլալ ճիշտ ինչ որ զիտենք թէ պարտիմք լլ-  
լալ, ինչ որ սահմանուած ենք ըլլալ — ուղիղ — Աս-  
տուծոյ առջև ուղիղ, մեր անձին առջև ուղիղ, աշ-  
խարհի առջեւ ուղիղ, ամէնուն առջև ուղիղ և ամէն  
բանի մէջ երջանիկ : Վաճն զի Քրիստոնէական լեցուն  
կեանքին չխորհուած, չինտոուած և անխուսա-  
փելի արդիւնարարը պայծառափայլ ինդութիւն և  
ուրախութիւն է, ապրողի երջանկութիւնը, ամէն  
կարողութեան լիալիր ուժով ու ներդաշնակ զոր-  
ծողութիւնը :

Ալուանաւուննեան և Դաստիարակում

Դուք այս վիճակն ունիք : Այս յարաբերու-  
թեան մէջ կ'ապրիք, Թող ձեր սիրալ խօսի և դա-  
տէ իրեն համար : Փրոփ . ճէյմս «Տիսակք Կրօնա-  
կան Փորձառութեան» անուն իր գրքին մէջ կը  
սահմանէ դարձն իրբեւ այն գործողութիւնը, որով  
«ցարդ բաժնուած, զիտակցօրէն ծուռ, ստորին ու  
ապերջանիկ ես մը միացեալ ու զիտակցօրէն ու-  
ղիղ, վերին ու երջանիկ կ'ըլլայ կրօնական իրա-

կանութիւններու ամբապէս կառչելուն հետեւանքով՝» Այս փորձով դուք ձեր կեանքը միացեա՞լ կը գտնէք թէ բաժնուած, զիտակցօրէն ուղիղ, վերին ու երջանիկ թէ զիտակցօրէն ծուռ՝ իր յարաբերութիւններով, ստորին նոյն իսկ ըստ իր անշկատար չափանիշերուն և հետեւապէս ապերջանիկ: Քիչ մը աներկիւղ և հաւատարիմ ախտազըննութիւն պիտի օգնէ մեղի այս խնդրին մէջ: Եթէ ուղիղ ենք, կրնանք զիտնալ զայս «զիտակցօրէն» և վայելի պտուլը, երջանկութիւն, իսկ եթէ ծուռ ենք, պատճառ մը ունենալու է այդ:

Փորձեցէք ձեր կեանքը զիտակցութեան ձայնանով, և նայեցէք թէ ուղիղ և դաշն ձայն կը հանէ թէ ծուռ և անդաշն: Փորձեցէք բնականոն կեանքը յատկանշող երեք յարաբերութիւններուն լոյսով: Ուղիղ զիրքի մէջ էք Աստուծոյ հանդէպ: Ընդունած էք զայն իբր ձեր Հայրը և պզտիկ տղու մը որդիական զիրքն առած էք: Ունի՞ք սա ուրախարար զգացումը թէ որդի եղած էք, Եթէ չունիք, անկեղծորէն հարցուցէք դուք ձեզի, Ի՞նչ է պատճառը:

Մարդս զիտակից է ֆիզիքական կամ մտային իր կեանքին: Անտարակոյս նոյնքան զիտակից պիտի ըլլայ հոգեւոր իր կեանքին, եթէ ունի: Ոչ ոք տարակոյս ունի իր կոչման կամ գործին վրայ, թէ արդեօք հիւմն է ինք թէ որմնադիր, փաստաբան թէ բժիշկ, այսինչ թէ այնինչ արհեստին հետեւող: Անշուշտ կրնայ զիտնալ նաեւ թէ հետեւո՞ղ է Քրիստոսի թէ ոչ: Ինք տարակոյս չունի թէ ծննդավայրով կամ բնակավայրով Տարսոնացի՞ է թէ երուսաղէմացի, հպատակութեամբ կամ ազգով

Անգղիացի՞ թէ Ամերիկացի, Հրեա՞յ թէ հեթանոս: Կրնայ անշուշտ զիտնալ նաեւ թէ երկնաքաղաքացի է թէ ոչ: Գիտէ և ամօթ չհամարիր իր ընտանիքը և հայրը: Անոր անունը կը կրէ և անոր հետ կը բնակի: Անշուշտ կրնայ զիտնալ նաեւ իր երկնաւոր Հայրը և պանծալ Անով: Իր զաւկին համար աղօտ, հեռակայ, անդէմ Նախապատճառ մը չէ Ան, ոչ ալ Անքննելի Զօրութիւն մը, Աշխարհահիմ մը, այլ՝ անոր առօրեայ կեանքին կեղրուական ստուգութիւնը և խնդավիր իրականութիւնը: Զեղի համար այսպէս է Ան: Եղած էք դուք կամ կ'ուղի՞ք ըլլալ Անոր զաւակը:

Դարձեալ, ուղիղ զիրքի մէջ էք դուք ձեզի հանդէպ: Ընդունած էք գաղափարականը և զայն իրականացնելու Աստուծալին մեթուը: Զեր կեանքը գիտաւորի՞ կը նմանի, որ Խօլարշաւ կը սլանայ անջրպետին մէջ և կ'ընդհարի ամէն բանի որ իր առջեւ կ'ելլէ, թէ մոլորակի՝ որ երկնային մարմիններու դաշն նուազին կը մասնակցի արեւուշուրջ գծուած իր կարգաւոր ծրին մէջ:

Կամ փորձեցէք երրորդ փորձը, ուղի՞ղ զիրքի մէջ էք կարօտեալ մարդոց աշխարհի մը հանդէպ: Ունի՞ք մարդոց համար հարազատ սէր մը, որ մղէ ձեզ իրապէս ծառայել անոնց: Ունի՞ք անոնց համար պատզամ մը բարոյական այնպիսի զօրութեամբ օժտուած որ կրնայ մարդիկը փրկել իրենց անձերէն և իրենց ստորին ցանկութիւններէն, կանգնել ինկածները, կամ նորոգել, նոր մարդ ընել այնպիսիներ որ կոտրած հողէ ամաններու կը նմանին, կեանքի բարոյական փլատակները: Եթէ

չունիք, մարդկային ստուգելի մեծ փորձառութիւն  
մը կայ, որու զեռ անտեղեակ էք դուք և զոր  
կրնաք դիմանալ ու փորձել, եթէ ուզէք:

### Ի՞նչու Պէտք է Շետէւ Մէր Դիւթէ

Շատեր կը փափաքին իրենց դիրքը շիտկել  
կեանքի յարաբերութիւններու մէջ, բայց ոմանք  
սիսալ կերպով կը գործեն: Երեք հասարակ սիսալ  
կայ, երեք ծուռ մեթոս, որոնցմէ պէտք է զգու-  
շանալ: Նախ, ոչ ոք կրնայ ներքուստ շիտկուիլ,  
սոսկ արտաքին ձևերով ու արարողութիւններով:  
Վասն զի կրօնի էութիւնը ներքին յարաբերու-  
թիւն է, ոչ թէ արտաքին ձևակերպութիւն: Պար-  
տիմք «առաջ գաւաթին ներսի կողմը» մաքրել,  
«որպէս զի դուրսի կողմն ալ մաքուր ըլլայ»: Պար-  
տիմք անձը փոխակերպել կեղրանին ու ակին մէջ,  
նկարագիրը այլափոխել: Արտաքին ոչ մէկ արարք  
այս ներքին փոխակերպութեան տեղը կը բռնէ:  
«Որդեակ իմ, քու սիրտ ինձի տուր:» Այս ըլլա-  
լու է միշտ կրօնի իրականութիւնը: Փարիսեցին  
կը խորհեր թէ կը փրկուի իր արտաքին օրէնքներով  
ու առանձնաշնորհներով, թլփառութեամբ, զատի-  
կով, և չնչին բաներու ասամնորդը խղճմորէն  
վճարելով, և զանց կընէր առ Աստուած և առ մար-  
դիկ սիրոյ մեծ պատուիբանները: Սակայն ոչ թըլ-  
փառութիւնը շահ կ'ունենայ, ոչ անթլփառու-  
թիւնը, այլ նորաստեղծումը — ներքին կեանքն է  
էականը: Ամէն ծխական կրօն իր սրբազն խոր-  
հուրդներուն ապաւինած է, բայց եթէ սիրտը ծուռ

է, ոչ մէկ սրբազն խորհուրդ, Քրիստոնէական  
թէ ոչ-Քրիստոնէական, կարող է նկարազրի տեղը  
բռնել: Յուզա մկրտուած և Քրիստոնէական ար-  
տօնութիւններ վայելած էր: Անանիա և Սափիրա  
Քրիստոնէական խորհուրդներու մասնակցած էին:  
Սիմոն Մոդ մկրտուած էր, բայց կրօնի իրականու-  
թենէն ոչ մաս ունէր և ոչ բաժին, վասն զի անոր  
«սիրտը Աստուծոյ առջև շիտակ» չէր: Անա կրօնի  
յաւիտենական երկու բեւ եռները, «սիրտ» և «Աս-  
տուծոյ առջև»:

Դարձեալ, մարդ մը չշիտկուիր անձնասիրական  
կամ օրինական բարեգործութիւններով: Ասնք  
եղած են միշտ բնական մարդուն առաջին բնազրը  
ամէն դարու և ամէն կրօնի մէջ: Եթէ ծուռ բան  
մը կայ, ինք բնականապէս կ'աշխատի ուղղել ինք-  
զինք: Սակայն այս մեթուսին անխուսափելի ան-  
յաշողութիւնն ակնյայնի է բանին բնութենէն:  
յաշողութիւնն ակնյայնի է բանին բնութենէն:  
Քանզի կրօնը, ինչպէս տեսանք, ստանալի կամ  
ստացուած բան մը չէ, այլ՝ զիրք, վարձքի արժանի  
Փարիսական գործերու շարք մը չէ, այլ՝ որդիի մը  
անձնական սիրալիր յարաբերութիւնը Հօրը հետ,  
յիշատակարան մը շինել չէ, այլ՝ մարդ շինել: Թէ-  
պէտ բարոյականութիւն կ'ենթագրէ, բարոյակա-  
նութենէ շատ աւելի կը նշանակէ: Ինքզինք ար-  
դար համարող Փարիսեցին, «Աստուած, ողորմէ ինձի  
մեղաւորիս», ըսելով ազօթող մաքսաւորէն առաջ  
էր ուսմամբ կամ հմտութեամբ, բայց ոչ՝ զիրքով:  
Իր անձնասիրական հմտութիւնն իսկ զրեթէ ան-  
կարելի կը զարձնէր կենսական կրօնը կամ բարե-  
պաշտութիւնը: Յարգելիութեան իր արտաքին

դուզնաքեայ արժանիքին վրայ գոհունակ հպարտութեամբ մը կրնակ զարձուցած էր ինք սիրալիք Հօր և չէր կրցած հոգեոր թագաւորութիւնը մտնել պզտիկ տղու մը պէս : Արդի մարդոցմէ ալ շատեր , որ երբեք չեն կարծեր թէ իրենք Փարիսեցի են , արտաքին բարոյականութեան ինքնայատուկ չափանիշ մը կ'ընդունին ենթակայական կամ քմածին , և որովհետև իրենց շուրջ գտնուող ուրիշ քանի մը անձերէ աւելի լաւ են , կամ իրենց վեհանձնական զգացումներով կը պարծին , կամ գրեթէ ուղիղ շարժած են կարելիութեան սահմանին մէջ , կը կարծեն թէ պէտք եղած ամբողջ բարեպաշտութիւնն ունին : Երկնից շրջանակը ճիշտ այնչափ մեծ կը գծին որ զիրենք բովանդակէ : Բայց կը մոռնան թէ կրօնը ոչ միայն շիտակ գործել է , այլ և շիտակ ուլալ Աստուծոյ առջև , իր անձին առջև ու ընկեր արարածներու առջև :

Երրորդ սխալէ մը կը խուսափինք , եթէ յիշենք թէ կրօնը չկայանար զիտելիքի մէջ , ոչ ալ առանց գործի մեռեալ և ձեւական հաւատքի մէջ , և կամ հաւատոյ լոկ ուղղափառութեան մէջ : Կը ընանք կրօնի տեսականը գիտնալ ամբողջովին ու մնաւ չգործադրել : Կարելի է մեզի Քրիստոնեայ տան կամ եկեղեցիի մէջ մեծնալ և փոխառեալ բաւական կրօն ստացած ըլլալ ծնողներէ , ուսուցիչներէ և բարեկաններէ , որոնց համար կենսական իրողութիւն էր այն , ու բնաւ զայն իւրացուցած չըլլալ : Կարելի է մեզի ամէն ինչ գիտնալ Սուրբ Գրոց ու Քրիստոսի վրայ , առանց երբեք մեր կեանքերը Անոր յանձնելու : Բայց քանի՛ քանի անգամ

ինքն իսկ ազդարարած է մեզի թէ կրօն չէ այս : «Ոչ թէ ամէն մէկը որ ինծի Տէր , Տէր , կ'ըսէ , պիտի մտնէ երկնաքի թագաւորութիւնը , հապա անիկա՝ որ իմ երկնաւոր Հօրս կամքը կը կատարէ : » Իմացականութեամբ մեծերը չեն որ զԱստուծած պիտի տեսնեն , այլ՝ սրտով մաքուրները : Արտաքին ընտանութիւնը կամ ծանօթութիւնը չէ , այլ՝ ներքին պատասխանը կամ համակերպումն է , որ կրօնական իրականութիւնը կը բնորոշէ :

Ի՞նչ է ուրեմն հաւատքի և գործքի յարաբերութիւնը : Հաւատով միայն ուղիղ յարաբերութեան մէջ կ'ըլլանք Աստուծոյ հետ : Բայց ծմարիտ հաւատքը երբեք առանձին չէ , միշտ գործերով կը յայտնուի : Հաւատքը արմատն է , գործը՝ պտուղը : Հաւատքը պատճառն է , գործը՝ արդիւնքը : Կը գործենք վասն զի ուղիղ ենք , ոչ թէ որպէս զի ուղիղ ըլլանք : Համառօտիւ ուրեմն , մէկը չուղղուիր արտաքին ձեւերով ու արարողութիւններով , ինքնաբաւ բարեգործութիւններով , ոչ ալ գիտելիքով կամ համութեամբ : Այլ կ'ուղղուի Աստուծոյ հետ ուղիղ յարաբերութեան մէջ մտնելով իբր իր Հօրը հետ՝ մանկական պարզ վստահութեամբ :

Դասնանք ուրեմն ծուռ ուղիէն ուղիղ ուղին : Պէտք եղածն հասկնալու համար նայինք թէ մարդը ո՞ր կէտին մէջ ծուռ է : Անձնական ուկէ յարաբերութիւն կրնայ դիտուիլ երկու կողմերէ միոյն կամ միւսին տեսակէտէն : Եթէ կրօնը Աստուծոյ հետ ուղիղ յարաբերութեան մը հաստատումն է , կրնանք դիտել զայն Աստուծոյ ըրածներուն տեսա-

կէտէն կամ մեր ընելիքին տեսակէտէն, այսինքն  
առարկայապէս կամ ենթակայապէս։ Աստուծոյ  
կողմէն, կրօնն է պարզե մը տալ, պարզեատութ-  
թիւն։ Մեր կողմէն, կրօնն է զայն ընդունիլ, պար-  
զեառութիւն։ Աստուածային կողմէն կայ կեան-  
քի տուչութիւն կամ «վերածնութիւն»,» մարդ-  
կային կողմէն՝ պարզենկալութիւն կամ «դարձ։»

Յիսուս սակայն չներկայացուց այս փորձառու-  
թիւնն իբրև աստուածաբանական խորին դադա-  
նիք, այլ իբրև ամենապարզ և ամենաբնական բան  
մը։ Առաջին աւետարանին մէջ կը կոչէ զայն պար-  
զապէս դռնէ մը մտնել, հարսանեկան խնճոյքի հրա-  
ւեր մը ընդունիլ, մանկական հեղ ու հլու ոգւով  
Աստուծոյ դառնալ, Երկրորդ աւետարանին մէջ կ'ըսէ  
թէ այն է ճիշտ բարի լուր մը ընդունիլ, մէկուն  
հետեւիլ՝ ընկերանալով ու ծառայելով, և վերջ ի  
վերջոյ բաժնուած ու խղուած եսին բուժումն  
ստանալ, այնպէս որ կեանքը վերանորոգուի բոլոր  
կարողութիւններուն վերահաստատմամբ։ Երրորդ  
աւետարանին մէջ այս փորձառութիւնը Աստուծոյ  
կողմէ կը նմանցուի կորսուած ոչխարի մը կամ կոր-  
սուած զրամի մը գտնուելուն, իսկ մարդու կողմէ՝  
կորսուած զաւկի մը իր հօրը վերադառնալուն։ Չոր-  
րորդ աւետարանին մէջ կը կոչուի անձ մը ընդու-  
նիլ սրտին մէջ իբրև ներաբնակ հիւր, կամ կը նը-  
մանցուի կեանքի ծարաւն անցընելու համար ջուր  
խմելու (\*), Միայն մէկ անդամ կը խօսի Յիսուս  
վերստին ծննդեան գալտնիքին վրայ աստուածա-

(\*) Տես Մատ. լ. 13, Ժ. 2, Ի. 2, Մարկ. Ա. 15, 17,  
Ղուկ. Ժ. 12, Գ. 16, Դ. 10, 14, Ե. 24, Ժ. 9, 10.

բանի մը։ Բայց վերջապէս այդ ծնունդը, մարդուն  
կողմէ դիտուելով, ի՞նչ աւելի իմաստ ունի քան  
ճիշտ կեանքը մտնել կամ պզափիկ տղու մը պէս ապ-  
րիլ սկսիլ, Քրիստոնեայ ըլլալը ճիշտ սկսիլ է Քրիս-  
տոնեայ ըլլալ, Քրիստոսի վարդապետութիւնը ու-  
սանող և Անոր կեանքին հետեւող ըլլալ։

Թերեւս ամենապարզ դասը այն է զոր կը  
գտնենք իր հայրը կորսնցնող զաւկին պարզ պատ-  
մութեան մէջ (Ղուկ. Ժ. 6.)։ Դիտեցէք թէ ամ-  
բողջովին հօր և որդւոյ յարաքերութիւն է այն  
անձնական, կենսական, կամաւոր, ոչ թէ օրինա-  
կան, դատաւորական կամ կառավարական։ Երեք  
բան ունէր այս երիտասարդը։ Աւրուած էր իր հօ-  
րը հետ, իր անձին հետ, իր ընտանիքին հետ։  
Հօրմէն կը հեռանայ որչափ կրնայ։ Կրնակն անոր  
կը զարձնէ, իսկ երեսը մեղքի իր անձնասիրական  
կեանքին։ Նամակ չկայ, սէր չկայ, հաղորդակցու-  
թիւն, թղթակցութիւն չկայ իր կողմէ։ «Կոր-  
սուած» է իր հօրը և հեռացած այն էակէն՝ որու-  
կը պատկանի ինք։ Աւրուած ըլլալով իր հօրը հետ՝  
չէ կարող շիտակ ըլլալ իր անձին առջեւ։ Ինք-  
զինքին գալէն առաջ կ'ապրէր ան ինքզինքէն ե-  
լած, իբրև անարժան, իր ծշմարիտ եսէն, կեզրո-  
ւէն գուրս ինկած վիճակի մէջ։ Ցնցոտիներ, խո-  
զեր, բոզեր՝ լոկ արտաքին նշաններն էին այն ծուռ  
վիճակին որ սկսաւ երբ կրնակը դարձուց իր հօր,  
վասն զի հաւասարապէս ծուռ կամ աւրուած էր  
ինք, ցնցոտազգե՛ստ թէ պատկառելի կերպարա-  
նով, խոզերո՛ւ ընկերացած թէ անձնասէր Փարիսե-  
ցիներու։

Իր հօր հետ աւրուած և իր մէջ աւրուած՝ չէր կրնար չաւրուած ըլլալ մարդոց հետ։ Հօրմէն բաժանումը բաժնեց զինք տունէն, եղարմէն, պարտականութիւններէն, ամէն մարդոց հետ ուղիղ յարաբերութիւններէ։

Դիմեցէք այժմ թէ ո՞րքան պարզ, բնական և ուղիղ է իր վերադարձը։ Կ'ըսէ ան իւրովի, «Ելշեմ, երթամ իմ հօրս։» Զկենար որ արժանիք շահի կամ աւելի յարգելի ըլլայ։ Ինչ որ իր հայրը կ'ուղէր՝ յարգելիութիւն չէր, այլ՝ զաւակը։ «Ինք զինքին եկաւ,» ինքզինքը գտաւ։ Ինչպէս դարձ բառը կը նշանակէ, դարձաւ պարզապէս։ Եւ եկաւ տուն, ուրախութեան նոր կեանքի մը և անոր յատուկ բոլոր յարաբերութիւններուն ու ծառայութեան բոլոր կարելիութիւններուն։ Բոլորովին ծուռ էր առաջ, բոլորովին ուղիղ է հիմա։ Եականապէս մէկ գործ էր այս, բայց կ'ազդէ անոր բուլոր յարաբերութիւններուն։ Մէկ գործ էր արդարեւ, բայց երկու կողմով։ Դարձ էր կողմէ մը, դարձ էր գէպի կողմ մը, խզում անցեալ կամ ստորին միջալայրի հետ և հաղորդակցութիւն բարձրագոյնին հետ, ինչ որ աստուածաբանական լեզուով կը կոչուի ապաշխարութիւն և հաւատք։

Ուրիշ խօսքով, դարձը որոշ փոփոխումէ բարոյական տեսակէտի, մարդուն կենաց բարոյական ուղղութեան։ ՃԾնունդ է նոր, տիրապետող սիրոյ մը, որով աստուածազիտակցութիւնը, մինչեւ ցարդ լուսանցային ու տարտամ, կ'ըլլայ վառարանային և ուժաւորիչ։ Ուրիշ բացատրութեամբ, դարձը մարդուն ամբողջ էութեան պատասխանն է

Քրիստոսի էութեան։ Բարոյական տեսակէտի այս փոփոխումը կը լուսաբանուի, ինչպէս ցոյց կուտայ Տր. Ֆոստիք, անառակին «Տուր ինծի» և «Երկ զիս» երկու խնդիրքներուն հակազդութեամբ։ Անոր առաջին մտածումն է, Տուր ինծի ժառանգութեանո բաժինը։ Կեանքը անոր համար բաներու, հաճոյքներու և կիրքերու անձնասիրական վայելում է։ Բայց բարձրագոյն ըմբռնումն է, հրէ զիս ինչ որ ըլլալու եմ։ Կեանքն հիմա նկարագիր է ուղիղ յարաբերութեան մէջ։ Արդարեւ կրօնը, և կեանքն ինքնին, մարդուն անձնական յարաբերութիւններուն համագումարն է ճիշտ։ Ինչպէս Քրիստոսի խակ ըստա, մարդուն կեանքը բաներու առաստութեան մէջ չկայանար։ այս է կեանքը, նանշնալ զիստուած (Յովկ. Ժէ. 3)։ Ասոնց ո՞րը կը յատկանչէ ձեր կեանքը։ Ճանչցած էք այս փոփոխումը կամ փորձառութիւնը, որ վերջին տասն եկինը դարերուն իւրաքանչիւրին մէջ կրկնուած ու ստուգուած է մարդոցմէ։

### Ե՛րբ Պէտք է Շետէրուիւ

Փրոֆ. Ճէյմս «Հաւատալու կամք» անուն իր դասական երկասիրութեան մէջ կը ցուցնէ թէ գործելու ամէն առաջարկ՝ ենթադրութեան մը ձեւով կուգայ մեզի։ Կրնայ այն ըլլալ կենդանի կամ մեռեալ խնդիր, պարտադրեալ կամ խուսափելի խնդիր, ծանրակշիռ կամ չնշին խնդիր։ Հիմա մեզի ներկայացած խնդիրն է կեանքի բուն նշանակութիւնը, խնդիր մը՝ որ իր մէջ կը պարունակէ նաև Աստուծոյ գոյութեան ու բնութեան խնդիրնե-

ըը, Քրիստոսի արմէքը, պարտականութեան, ընկերային պարտաւորութեան և մարդկային ճակատագրի հարցերը։ Կենդանի խնդիր է այս, անխուսափելի, ծանրակշիռ, և նկարագրի ու ճակատագրի վրայ կ'ազդէ այժմ և յաւիտեան։ Գոյութեան գերագոյն խնդիրն է այս՝ ամէն մարդու համար, վասն զի ասկէ կախում ունին կեանքի բոլոր հարցերը։

Հիմնական երկու հարցում կայ զոր կրնանք ընել Քրիստոսի նկատմամբ։ Առաջինն է այն զոր ինքն իսկ Յիսուս ըրբաւ՝ իր աշակերտները փորձելու համար։ «Դուք ինձի համար ո՞վ կըսէք թէ եմ» երկրորդն է այն զոր Պիղատոս ըրբաւ Անոր հարցաքննութեան պահուն։ «Հապա ի՞նչ ընեմ Յիսուսը, որ Քրիստոս կ'ըսուի» Առաջինը կարծիքի կամ հաւատքի հարց է, երկրորդը՝ գործի կամ վճռի։ Երկրորդը լաւ կը լուսաբանուի Պիղատոսի զիրքով։ Խնդիրը անխուսափելի էր։ Պէտք էր բան մը ընել Յիսուսի։ Նախ կը փորձէ խուսափողական ամէն հնար։ Երեք անդամ կը յայտարքէ թէ անմեղ է Յիսուս, և անձամբ վճիռ արձակելու հարկէն ալատելու համար Հերովդի կը դրկէ զԱյն։ Բայց նոյնքան երկուս է Հերովդէս և կը վերադարձնէ զՅիսուս։ Յայնժամ կ'առաջարկէ Պիղատոս զՅիսուս արձակել Բարաբայի տեղ, ապա խարազանել կու տայ իրաւախոնութեան համար, և ի նշան բողոքի կը լուայ ձեռքերը։ Վերջապէս ամբոխին խղճին դիմում կ'ընէ սա բառերով։ «Ահա մարդը» Բայց տակաւին պարտաւոր էր վճռել, բան մը ընել։ Պարտաւոր էր խաչը հանել և կամ արձակել, ընդունիլ և կամ մերժել, դաւանիլ

և կամ ուրանալ զՅիսուս։ Վերջապէս միջին ճամբայ, միջին զիրք կամ ընթացք գանել անհնար էր։ Կոռւթիւն, երկարաձգում, չքմեղանք, իրաւախոնութիւն կամ երկշուռութիւն, չուծեցին խնդիրը։

Ի՞նչ շարժառիթներ ազդեցին Պիղատոսի՝ հոգեկան այս պայքարին մէջ։ Քրիստոսը դատելու պահուն ինքզինք կը դատէր իրականապէս։ Եթէ կը մերժէ զԱյն, կը մերժէ զԱստուած որ զԱյն զրկեց։ Եթէ կը մերժէ զԱյն, կը մերժէ իր իսկ խիզճը և բարձրագոյն բնութիւնը։ Եթէ կը մերժէ զԱյն, կը մերժէ իր ազգին ու մարդկային ազգին յոյսը։ Եւ ամէն ով որ այն զիշեր մերժեց զԱստուած՝ իր իսկ դատապարտութիւնը կնքեց։ Պիղատոս անձամբ Հոռմ կանչուեցաւ ի վերջոյ, որպէս զի Կալիկուլայի առջև ելլէր, և ինչպէս կ'ըսէ Եւսեբիոս, դժբախտութենէ ընկճուած անձնասպան եղաւ։ Հերովդէս, որ Քրիստոսը ծաղրեց և Յովհաննէս Մկրտիչը սպաննեց, աքսորուեցաւ ու չնորհազուրկ մեռաւ։ Մատնիչ Յուլյա զնաց և ինքզինք ծառէ մը կախեց։ Հրեաները որ ըսին, «Ասոր արիւնը մեր վրայ ըլլայ», յաղթուեցան, իրենց տաճարը և քաղաքը կործանեցան և իրենք աշխարհի ծայրերը ցրուեցան քսան դար։

Սակայն անոնք որ Քրիստոն ընդունեցան կեանքի ուրախութիւնը դատան, առատ ու յաւիտենական, շիտակ ըլլալով Աստուծոյ առջև, շիտակ՝ իրենց առջև և շիտակ՝ աշխարհի առջև։ Արդ իրնզիրը ձեր առջև է, կենդանի, անխուսափելի և ծանրակշուն, ի՞նչ պիտի ընէք դուք Յիսուսը որ Քրիստոս կը կոչուի։

Ճիշտ ինչպէս որ էք, ի՞նչ տարակոյս, դժուա-  
րութիւն կամ մեղք որ ունիք, պիտի չընդունի՞ք  
Քրիստոսը և պիտի չսկսի՞ք Անոր հետեւիլ։ Այսօր  
ընդունեցէք, այսօր սկսէք հետեւիլ։ Վասն զի ներ-  
կան է պարտականութեան, պատեհութեան և գոր-  
ծունէութեան վայրկեանը։ Հիմա սկսէք։ Որդիեն  
նման որ իր հօրը եկաւ, դարձէք իսկոյն և ուղիղն  
ըրէք։ Զեր Հօրը դարձէք, ինքզինքնուդ եկէք,  
ծառայութեան կեանքի եկէք։ Քանզի այս է գո-  
յութեան նշանակութիւնը, այս է Կեանքը — և  
և այն որու համար ապրելու ենք։



ՀՀ Ազգային գրադարան



NL0028822

(10)

Գրքոյիիս մէջ յուզուած խնդրով շտա-  
հազրզուողներուն ջերմապէս կը յանձնաբարուին  
հետեւեալ զիրքերը .

	Դահ.
Թիփ Լեվիս (լաբակազի)	12.50
Յանուն Նորա »	15
Գոհարներ Մանուկներու համար (Թղթ.)	12.50
Տիտոս	» 20
Քրիստոնէութեան Գաղափարականը	25

---

Գին 5 դահնեկան

Մատթէոսեան Գրատուն, Պայպը Հառու, Աթամպուլ